Ե. 6497 1891 ՅՈՒԼԻՍ 24 ՇԱԲԱԹ 32 ԻՆՃԻ ԱԼԻՆԼ ԱԼԱՖ. ՕԳՈՍՏՈՍ 5 ՇԱԲԱԹ Ե. 6497

10 ԲԱՐՍ.

Մասիսի Էջերեան

10 ԲԱՐՍ.

ԵԼՎԱՐԻ ՂԱՀԷԹԱՆ

Թաշրաբար իչին սենելիք Մէճիտ 6
Իսթանպոլ իչին » » 5
Բօսբա իւճրէթի պիրէ այիտ տիր

Իսթանպոլտա, Փիւրքճիւ խանընտա, ալի գաթտա վագը 21 վէ 23 նիւմէրօլու մաղազալար.

مطبعه و اداره خانه‌سی
استانبولده کورکجی خانده آلتقاده
واقع ۲۱ و ۲۳ نومرولو مغازه‌لر.

منظومهٔ افکار
صاحب امتیاز و مدیر مسئولی
قره‌بت یانوسیان

۱۲۹۷ թէմմուզ ։ ԱՔՀԻՊԻ ԻՍԹԻԼԱՋ ԿԱՐԷՊԵՏ Ց. ՓԱՆՈՍԵԱՆ ։ ۱۳۰۸ Զիլհիճէ 30

ԱԶԳԱՅԻՆ

ՀՐԱՒԷՐ
ԱՌ ԱԶԳԱՅԻՆ ԵՐԵՍՓՈԽԱՆՍ

Ազգային ժողովոյ ներկայ նստաշրջանի Դ. գումարումը տեղի պիտի ունենայ յառաջիկայ ուրբաթ օր, 26 յուլիս, ի խորհրդարանի Ղալաթիոյ, և իր Օրակարգն է՝

Ա. — Ընտրութիւն քաղաքական ժողովոյ.

Բ. — Տեղեկագիր երկամեայ պաշտօնավարութեան Ազգային Վարչութեան Կրօնական և քաղաքական ժողովոց.

Դ. — Հաշուետուոյց Ազգային Կնդբ. Սնտուկի նախընթաց երկու տարիներու. (Տեղեկագիր Քննիչ Յանձնաժողովոյ).

Ատեանը պիտի բացուի ժամը ճիշտ 2½ին և. տևէ մինչև 5½ը.

Ուստի կը հրաւիրեմք զՁեզ որ բարեհաճիք ներկայ գտանիլ սոյն նստին և մասնակցիլ ժողովոյ աշխատութեանց.

Մնամք ազօթարար
Պատրիարք Կ. Պոլսոյ
ԽՈՐԷՆ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ

23 Յուլիս 1891
Կ. Պոլիս

Յ. Գ. — Մասնաւորաբար կը խնդրուի Պատ. Երեսփոխաններէն որ հաճին յորոշեալ ժամու անհրաժեշտաբար ներկայ գտանիլ նստին, որպէս զի կարելի ըլլայ լուծում տալ Օրակարգի կարեւոր խնդրոց.

Ս. Պատրիարք հազր. պու կիւն Գալաթիոյ սուրբերի մախսուսէտ թեմճմիւ իտէճէք խառն ժողովա ըլեաէթ իտէճէք տիր.

ԲՐԻՍՏՈՍՏՈՒՐ ԷՖ. ՂԱԶԱՐՈՍԵԱՆ

Միլէթիմիզին հէր պընըֆ էհալիսին ճէ մալիւմ օլան պու բիրի տիրաեէթսիմիյրին ճէնազէսի, տիւն սապահ Հիւանդանոցատան Սամաթիա քիլիսէսինէ նագլ օլունարագ, միւթէվէֆֆանըն իսթիրահաթը բուհու իչիւն Սրժ. Իգնատիոս վրդ. Շիչէճեան Ս. Պատարագ թագտիս իթմիշ տիր.

Սաաթ 4 քատէրէրինէ ճէնազէ տուալարընա իսթիտար օլունարագ, Գեր. Բարթուղիմէոս Արքեպիսկոպոս իճրայի ըլեաէթ իթմիշ, վէ Գեր. Ա. Բրիստակէս, Հմայեակ վէ Գարեգին եպիսկոպոսլար վարդապետ վէ քահանալար հազրը պուլունմուշլար տըր.

Գեր. Մելքիսեդեկ, Մատթէոս վէ Գրիգորիս Սրբազանլար իլէ Ս. Պատրիարք հազր. թարաֆընան վէքիլի Գեր. Գէորգ Ծ. վրդ. Ազգ. Ժողով Ատենապետի սաատ. Նուբարեան էֆ. հազր. եասը սրֆաթը իլէ դանտա պուլունմագտա իտիլէր.

Գեր. Հմայեակ եպիսկոպոս Դիմաքսեան, պիր մէրսիէ (դամբանական) սէօյլէմիշ, վէ պու զաթը միւհթէրէմին եարըմ սաըրտան պէրու միլլէթիմիզէ պուլունսուզու միւսլիմէլէֆ մէէմուրիյէթլէրէնէ իպրազ իթտիկի զայրէթ, մէթանէթ վէ սէպաթընան պահս իլէմիշ, վէ հէր էվսաֆը պէրկիւզիտէսինէն պաշդա պիր տէ զայեուր պիր մուալիմ օլտուզունու պէկանլէ, թաշրպըրար վէ խուսուսի իլէ քէնտի սէվտիկի Սըրպազըլար իչիւն Գալաթատա թէէսիս իթտիկի պիր մէքթէպտէ, 25-30 սէնէլիք պիր զէմանտէն պէրու, բազար կիւնլէրի համմալ, օտապաշը վէ հէր սընէֆ թաշրպալարլար իչիւն թէէսիս իթտիկի տերսխանէտէ, պազը համիլէթլի բէֆգէլէրի իլէ պէրապէր էմմէնիճէ, մեզտեպէ Թարիխ, վէ իլմի հիսապը, քէմալի թէհամիւլլէ թէատրիս իթտիքլէրի վէ չօգլարը պու օղումագ եազմագ նէթիճէսինտէն հալլերինի թէպտիլ իթտիքլէրինի մէօյլէմիշ. վէ Ազգ. Ժողովտա, Պուրսա թարաֆընտան երեսփոխան վէ կերէք Ամէնապէտլիք մէէմուրիյէթլէրինտէ, ուզուն միւատէթ վէ տալա զայպուպէթ իթմէսերէք թէմամիլի իրֆայի վազիֆէ իթմիշ օլտուզունու տերմիեան իյլէմիշ, վէ տուա վէ թէմէննիճաթտա պուլունմուշ տուր.

Ճէնազէ ալայլա քիլիսէտէն չըգարըլըպ, Ս. Փրկիչ Հիւանդանոցու Պալաթ վէ Մայր Վարժարան մէքթէպլի շակիրտանը վէ երեսփոխան մուալիմ, վէ խրնճախընճ էշալի հազրը պուլունմուշ, վէ 12 գատար երեսփոխան վէ մուալիմլէր տախի ճէնազէ եանընտա մօմ թութմագտա պուլունմուշլար տըր.

Քիլիսէ հավլուսունտա Յարութիւն Մէրեէմգուլի էֆ. սուզիշլի պիր մէրսիէ իյրատ իթմիշ, վէ ճէնազէ ալայլա քէօյին պիր մահէլլի մախսուսունա կէօթիւրիլէրէք, օրատան Պալըգլը գապրիսթանընա նագլ ու տէֆն օլունմուշ տուր.

30 գատար երեսփոխան վէ մուալիմ միւթէվէֆֆանընսան իրտամէթ կէտիրնա գատար իշլթիրաք ինտերէք, քէնտի հաեաթընը միլլէթիմիզին թէրագգիեաթը մանէվիեէսինէ հար իտէն պու զաթը միւհթերէմէ, սոն տէֆա օլարագ վէտայի էպէտիեի լյֆա իթմիշլեր, վէ Սուրբէնեան էֆ. թարաֆընտան էլվէտա օլարագ պիր մուխթասար նութգ իյրատ օլունմուշ տուր.

Միւթէվէֆֆանընն մագպէրէսի իլգէրինէ իբի կիշիանթա վագ օլունարագ պիրի Մայր Վարժարան հէյեէթի մուալիմինի թարաֆընտան, վէ տիկէրի Ազգ. Ժողով նամընա, սաատ. Նուբարեան էֆ, դարթ վիղեթի իլէ աթիտէքի իսպարաթ եազըլմըշ իտի.

Յովհաննէս Նուբեան,
Ի դիմաց Մայր Դիւանի Ազգ. Ժողովոյ,
առ հոգելոյս Քրիստոսուր էֆ. Ղազարոսեան, երիցագոյն երեսփոխանն և Ժողովրդական անձնուէր դպրապարակն.

Քրիստոսուր էֆ. 1816 յունիս 17տէ Սամաթիատա թէվէլլիտ իտիպ էլան 75 եաշընտա պուլունմագտա իտի.

ԹԷՇԷԿԻՐ

Մաթէոսիֆի աղիմ տիւնքի նիւզխէմիզտէ, հէմշէհրիմիզտէն Պարսամեան Յարութիւն էֆէնտի քէրիմէսի տիկին Հայկանույշ Տամլամեանընն, հէնուզ դօնչէ հալինտէ սօլտուզունու, եանի 20 եաշընտա օլտուզու հալտէ, բէնչէյի էճէլէ տիւշտիւկիւնիւ պիլտիրմիշ իտիր, միւթէվէֆիլեէնին պիրատէրի Միհրան էֆ. Պարսամեան թարաֆընտան, պէտպախթ նէվմիվանընն դիքքրի ճէմիլինէ օլմագ իւզրէ, Գայթէրիլեէմիզ գարիլեէրինտէն Տէրէվենք, վէ Մանճըսըն վէ Մունճուսուն գարիլեէրի մէքթէպլէրինէ պիրէր սենելիք «Մանգումէ» ինտասընա հիմմէթի օլունտուզունտան, սանիր զէվաթա պիր հիւսնի իսլրեթի օլմագ իւզրէ մա թէշէքքիւր ալենէն պէեան ինէրիզ.

ՐԻՃԱ

Յունիս, Յուլիս վէ Օգոստոս ամսրընտա, հէր քէս քէօյլէրէ վէ սահրապրա տաղըլարընտան, հէր նէվի ախզ ու իթաճա պիւնիւք պիր տուրպունլուգ հիւքմ իթտիկի կիպի, դազէթաճըլըգտա այնի հայ վուգուա կէլմէքտէ պուլունտուզունտան, վէ նէվմիյէ լապիւտտ օլան մէսարիֆաթըմըզ իսէ տուրմատաճաղընտան, թաշրալարտա պուլունուպ տա հէնուզ դազէթամըզ պէտէլինի իրսալէ հիմմէթի իթմէմիշ օլան զաթլարընը, իրսալէ հիմմէթլէրինի թէքրարէն ըչճա իտէրիզ.

ՏԱԽԻԼԻԵԷ

Միւսանֆիրէթէն չէհրիմիզտէ պուլունան Ֆրանսա վիւքէլյի սապրգասընտան վէ մէճլիսի մէպուսան ադասընտան Մ. Լէօն Սէյ, էվվէլքի կիւն եըլտըզ Սէրայի Հիւմայունունա տավէթ պույրուլարագ, զիւանֆէնի Սէնիյէտէ հազրը պուլունմուշ տուր.

Բում բաթրիգխանէսի Սինոդ մէճլիսի, տիսն Բաթրիգ Տիմոթիսիոս էֆ. հազր. թահթը բիեաէթինտէ ադտը իճթիմա իթմիշ, վէ մուալլագ գալմըշ օլան Սէրէդ, Կիւմիլճինէ, Վարնա վէ Բրէվէզա մէթրոպոլիտլիքլէրի մէսէլէլէրի իլէ մէշղուլ օլմուշ տուր.

Սինոդտա էքսիլէն իւչ ադա եէրինէ Իզմիր, Ամասիա վէ Միտիլլի մէթրոպոլիտլէրինին ճէլպ ու թանէն օլունաճագլարը իշլիտիլմիշ տիր.

Ալիեէ միսթէշարը միսթէվէֆֆա վահան էֆէնին զէվճէսի իլէ քէրիմէմինէ 2382 զրուշ մաաշ թախսիսի, թէգայիւտ սանտըղընճա դարարլաշտըրըլարագ, քէյֆիեէթ պա մազպաթա Պապը Ալիեէ թէպլիղ գելընմըշ տըր.

Արագի եալ պաշը օլան մուհարբէմ այընըն 1ինճի կիւնիւ եարընա իսապէթ իթտիկինտէն, միւքէլլյի ֆիխամ վէ միւդերրայի իղամ լիսէճլիթթէպրիք Մապէյնի Հիւմայունա ադիմէթ իտէճէքլէր տիր.

Իսթանպոլ վէ եա ճիվարընընն միւնասիպ պիրնօգթասընտա սէֆային թամիրինէ մախսուս տէսթէկեահ վէ միւթէֆէրրիաթընընն ինչասը զըմընտա, թայֆ զազէթասընընն Տէրսաատէթ մուխտիրի Մ. Կարաչինօ իլէ շիւրէքեասը թարաֆընտան իմթիհազ իսթիտա օլունուպ, պունա տաիր օլան էվրագ, Նաֆիա Նէզարէթի ֆէնն գալէմինճէ տերաէսթի թէտգիգ պուլունմուշ տուր.

Թահթը հիմաեէյի հազրէթի Բատիշահիտէ օլմագ իւզրէ մնտատա վուգուպրուլաճաղընը եազտըղընմըզ գայրդ եաբըշընընն, Պահրիեէ նազրը Հասան Հիւսնի բաչա հազրնին թահթը նէզարէթինտէ, կէլէճէք օգոստոսուն 22ինճի կիւնիւ սապրգը վէճհէյէ իհրասընա լէտէլարզ Իրատէյի Սէնիյէտէ շէրէֆիւթէալլիգ պույրուլմուշ տուր.

Գօլէրանընն մէնսի ինթիշար վէ սիրաեէթի իչիւն, իթթիխազը լազըմ կէլէն թէտապիրի միւզաքէրրէ զըմընտա, հէր եէրտէ պիրէր գօմիսիօն թէշքիլի Իրատէյի Սէնիյէտէ իգթիզասընտան օլմաղլա, Խարիճիեէ նէզարէթինտէ մէքթուպճու Միւնիր պէյին թահթը բիեաէթինտէ պիր գօմիսիօն թէշէքքիլ իտէրէք, պու կիւն պիրինճի տէֆա ադտը իճթիմա իտէճէք տիր.

Էտիրնէ վէ Պուրսա շէհրլէրինի կապլա թէնֆիրի իթմէք իչիւն, Մ. Պարճիլի պիր իմթիհազ թալէպ իթմէքտէ պուլունմուշ տուր.

«Լա Թիւրքի»նին պէեանընա կէօրէ, իթֆաիեէ ալայլարընա Բէչթէտէն Վալզէր ֆապրիգասը մանուլաթընտան օլուպ, կէչէնտէ թէճրիպէսի իճրա գելընան պուխարը, թուլումպալարընն իթասը մուգաբրէր պուլունմուշ տուր.

Յուլիսին 22ինճի կիւնիւ Հալէպտէ գէճէրատան 22 վէֆիեաթ օլուպ, Խարբուրթ հէվալիսինտէ պուլաշրգ խասթալըգլարտան էսէր գալմամըշ տըր.

Տէրսաատէթ ըրխթըմյարընընն ինչա վէ իղլեթմէսի իմթիհազընը իսթիհբալ իղլեմիշ օլան չիրքէթ, Ֆրանսասա պուքէրրէ գաթիէն թէշէքքիլ իտիպ, չիրքէթին տախիլի նիզամնամէսի, կէչէն բազար կիւնիւ Բարխասէն հարէքէթ իտէն բօսթա իլէ Տէրսաատէթէ կէօնտէրիլմէք իւզրէ եօլա չըգարըլմըշ տըր.

Իշպու նիզամնամէյի տախիլի վէ էվրագը միւթէֆէրրիասը Տէրսաատէթէ վիւրուտ իտինճէ, հիւքիւմէթի Սէնիյէսէն նազարը թաստիգ վէ թասվիպինէ սրզ օլունաճագ իմիշ.

Ինսան վէ հայվանտաքի վերէմ խաթալըգլարը հագգընտա իճրայի թէտգիգաթ իչին, Բարիստէ ադտ օլունան գօնկրէսնին իքինճի իճթիմաը, յուլիսին 27սինտէ վուգու պուլմուշ. վէ պու ճէմիյէթէթ մուալլիմ Մ. Վիլմէն բիեաէթ իլէմիշ տիր. Ճէմիյէթէթի մէզքիւրէտէ Ֆրանսըզ վէ էճնէպի պիր չօգ զէվաթ հազրը պուլունարագ, ֆախրի ըէյիսլէր միեանընտա Զօէրօս բաչա հազրնին իսիմերի տախի պուլունմագտա տըր.

Պազը Տախիլիյէ հավատիաքը իչին ոսն սահիֆէէէ միւրաճաաթ օլունա.

ԽԱՐԻՇԻՆԵՐ

ԱՀՎԱԼԸ ԲՈԼԻԹԻԴԷՑԵԼ

Լօրտ Սալիսպըրիին կէչէն սալը կիւնիւ, Լօնտրա չէհր էմինի թարաֆընտան վերիլէն զիեաֆէթ էնտասընտա, իրատ իթտիկի նութգունտա, միւշարիլէյհ էնտիշէ վէ մնշրիաթը խարիճիէնին աղարմիշ օլատուզու պէօյէ պիր զէման տէր խաթը իտէմէտիկինի, վէ էվրօբա բօլիթիգասը պու կիւնքի տէրէճէտէ հալը սիւքիւն վէ սիւքիւնէթտէ ասլա պուլունմատըգընը, վէ քիւրէնին նըսֆը տիկէրինէ (Ամերիդա) թէվճիհի նազար օլունտա, օրաճա էնտիշէ հիսս իտիմէքտէ օլտուզունու, վէ վագբա դէթայի մէզքիւրէնին շիմալինտէ հէր շէյ սիւքիւնէթ իւզրէ իսէ տէ, չիֆայիտէ քի ճէնուպունտա գաբրշրգլրդ վէ մալիեէճ թէշէվվիւշ օլուպ, պունուն նէթիճէսի, էվրօբաեա աքս ու թէէսիր իթտիկինի, վէ Արժանթին ճիւմհուրիյէթինէ մուավէնէթի մալիեէտէ պուլունմասը վէ Շիլի մէսէլէսինտէ հաքէմիկի գապուլ իթմէսի իչին Ինկիլթէրրատա ըէճա վուգու պուլմուշ ինսէ տէ, քէնտինինճէ իճրայի միւտախէլէեէ լիւզում օլմատըգը ճիհէթլէ միւտախէլէ իթմէտիկինի, վէ էվրօբատա հալ էյիլէշմիշ օլտուզունու պէեան իթմիշ տիր։

Միւշարիլէյհ պաշ վէքիլ, Ալմանեա Իմբէրաթօրունուն Ինկիլթէրրատա վուգու պուլան զիեարէթինտէն պահնլէ, միւշարիլէյհ իմբէրաթօր հազր թարաֆընտան իդհար օլունան հիսսիեաթը սուլհճուեանէսինէ վազբի օլանլարը, սուլհ ու միւսալէմէթի ումմումիյէէնին թէգարրուրունճա գանաաթը վիճատանիեէ հասբլ իթտիքլէրինի, վէ Ինկիլթէրրա անգարիպ Ֆրանսա ճիւմհուրիյէթինին տօնանմասընը քէնտի լիմանլարընտա դապուլ իտէճէկինի, վէ չու վաղատա տա Ֆիլիթլէր պէյնինտէ ճէտիտ վէ զիդիյէթ պիր թէէմասթ, վէ մէմլէքէթէյն արասընտա պիր զըմանը տօսթի վէ մուխալէսէթ միւշահէտէ իթտիկինի, վէ վուգու պուլան հիւնի գապուլ վէ չէհրայինլէրին պիր աքսը սէտասը օլմագ իւզրէ, պազը քիմսէլէր մուահէտաթը մէվճուտէ հագգընտա էքէյիճէ խուսուսէթքարանէ լիսան իսլիթիմալիյլէ, մուահէտաթը մէզքիւրէնին սուլհ ու միւսալէմէթը ումմումիյէէնի ելսալ իտէճէկինի տէրմիեան իթմիյէր ինսէ տէ, լօրտ Սալիսպըրի մուահէտաթը մէզքիւրէնին միւնտերիճաթընտան մալիմաթը եօգ ինսէ տէ, քեաղրա իւզէրինտէ մէվճուտ օլան չու մուգալէլաթը էհէմմիյէթի բէք զիեատէ միւսալիմ օլտուզու կէօրիւլմէքտէ իտի։ Ինկիլթէրրա պաղաղա իտիլմէքտէ օլտուզունու, վէ էկէր միլէթլէր պէօյիւք պիր պուհրանտա միւթթահրտէն իճրայի մուամէլէ իտիեօղլաբ ինսէ, մէնֆաաթլարը միշթէրէք օլմասը հասէպիլէ օլուպ, եօգսա թահրիրէն մուգայեէա օլմալարընտան նէշէթ իթմէտիկինի, վէ Ինկիլթէրրաեա կէլինճէ, տէվլէթի միւշարիլէյհա իչին, թագսիմաթը արզիեէյի հազրբէեի (սթաթօգուօեու) իպգաեէ արզուքէշ օլուպ պիր մուհարէպէնին տէհշէթլի թէհլիքէլէրինի տավէթ իտէր մուամէլաթտա պուլունմաեանլար, սուլհ ու միւսալէմէթ վէ միւվադէնէյի սիեասիեէի արզու իտէր օլտուգլարընը իլավէյի կիւֆթար իթմէսի իւզէրինէ, իչպու նութգ հէր թարաֆտան ալգըշլարլա թէլագդի իտիմիշ էր։

Լօրտ Սալիսպըրի մէգալէսինէ խիթամ վիրտիկի սըրատա, սուլհ ու միւսալէմէթին պագասը, քէնտի վիւքելաբդ մէվգբյինտէ պուլունտուգճա պաշլըճա էնտիշէլէրինտէն պիրի օլուպ, շիմտիեէ գատար տա մագսէտինէ էրտիկինտէն տօլաեը մէճմուն օլտուզունու սէրտ ու իթեան իլէմիշ տիր։

* * *

Թէլէկրաֆլա խապէր վիրիլտիկի վէճհլէ, Իթալեա վէլիյի ահտը Ինկիլթէրրատա բէք զիեատէ հիւսնի գապուլէ մաշհար օլմուշ տուր։ Լօնտրա շէհր էմինի միշարիլէյհին շէրէֆինէ պիր զիեաֆէթ չէքէրէք, պու զիեաֆէթտէ, Իթալեանըն իտտէյի իսթիգլալիեէթինի մուհաֆազա խուսուսունտաքի մուվաֆֆագըյեէթինտէն պահ իլէտիլքտէն սոնրա տէմիշ տիր քի։

«Սիզի պիրինճի օլարագ Իթալեա գրալը իլան իտիլէն միւտէպպիր մահիր վէ շէօհրէթշուար պիր զաթըն թօրնու վէ սուլհու արզու իլէեէն զիգուտրէթ պիր տօնանմանը էհէմմիյէթինի թագտիր իտէն պիր հիւքմտարը, վէ ամմա մուհապպէթինի գազասա Իթալեա դէնայը վէ դէնայեցասընը օղլու օլմագ իւզրէ, սէլամլաեօրուզ։ Սիզի եալընը պու պէօյիւք ատէմէրին օղլու վէ թօրնու տէկիլ պէէրի էվսաֆը չախսիեէնիլ իչին տէ սէլամլաեօրուզ։ Իպրաղը ասարը սամիմանէ վէ միւհթէրիմանէ իլէեէն Լօնտրա շէհրի նամընա օլարագ, բրէնս տը Նալ շէրէֆինէ պատէնուշ օլուեօրում։»

Բրէնս տէ չու վէճհլէ ճէվապ վիրմիշ տիր։

«Պիր ադամ շէհրին բէյնիի թարաֆընտան մաղհար օլտուզում հիւսնի գապուլու, վէ պու շէհրիր նամընա օլարագ, Իթալեա գրալը վէ գրալիցասը իլէ պէնիմ շէրէֆիմէ իճրա օլունան մէրասիմ իչին տէվրը ադատահ Լօնտրաեա էյտահաթըմին ունուտուլմազ պիր եատիկեարը օլաճագ տըր։

«Պէն տէ պունտան տօլաեը «իգէ ան սամիմ իւլդալպ թէշէքքիւր իլլերիմ» պու միւքելլէֆ մասանը էթրաֆընտա իճթիմա իլլեեէն Ռթալեանլարընը քեաֆֆէսինէ, պէնիմէ պէրապէր Լօնտրանը վէ շէհր էմինինին շերէֆինէ օլարագ, պատէնուշ օլմալարընը թէքլիֆ իլլեեօրում։»

Բրէնս տը Նալ պու նութգու ինկիլիզճէ սէօյլէմիշ տիր։ Ինկիլիզ զազէթալարընը քեաֆֆէսի, բրէնսին ֆէզաքէթինի, զէքեավէթինի վէ մալիմաթը էտէպլեէսինի պիթթագտը, Իթալեա իտէպասընտան Ֆանթէ իլէ Գարգանօ, Թասօնուն էսէրլէրինի նասըլ օգուեօր իսէ։ Շէքսբիր իլէ Միլթօնուն էսէրլէրինի տէ էօյլէճէ իլլեա իլլէտիկինի եազըեօրլար։

* * *

Գրանֆթատ պէլէտիեէսի թարաֆընտան վիրիլէն զիեաֆէթտէ, Գրանֆթատ մահքէմէսի ըէյիսի Մ. Ռէպէլինսքի ամիրալ Ժէրվեեէ շէրէֆէն տէվրի ագատահ իլլէտիկի սըրատա, «Ֆրանսըզլար տայիմա տօնանմամըզը, պահրիեունումուզու, նազարը իհթիրամտէ թութմուշլար տըր, ֆագաթ շիմտիքի մուամէլէ իքի տօնանմանընն պիրպիրինէ եալընըզ իպրազը ասարը իհթիրամ իլլէմէսինտէն իպարէթ տէկիլ տիր։ Պուրատա զաեէթլէ միհիմմ պիր վագտա ճէրէեան իլլեեօր։ Պուրատա իքի պէօյիւք միլլէթ պիր իթթիֆագը տօսթանէ ագտ իտիլեօրլար։ Ֆրանսա իլէ Ռուսիա արասընտաքի թէվէճճիւհաթ տահա տիւն վուգուա կէլմիշ պիր շէյ տէկիլ տիր, բէք էսկի տիր, պունուն վէպատէյի, իթթիհատը մանէվիտէ, սըհրիեէթը էրվահտէ, իքի միլլէթին միւշապէհէթը խասայիսի իչինտէ միւնտէվիճ տիր։ Զաթէն սէօզէ նէ հաճէթ պիզ պիրպիրիմիզէ «հուրրիյէթ» քէլիմաթընը իրատ իլլէտիկի կէպի, ապիրալ Ժէրվեեէ տէ, Ռուսիանըն պիզէ կէօսթէրտիկի իհթիրամաթը ֆէվգէլատէեի ասլա ունութմաեաճաղը, պու ասարը թէվճճիւհ դալպլէրիմիզի հիսսիեաթը միւվէտտէթլէ մալի իլլէտի։ Պու եալընը պիզիմ իչին տէկիլ, սէվկիլլիլ Ֆրանսամըզ իչին տիր։ Պիզ պունու պիլմէտիկիմիզ կիպի, վաթանըմըզ տա պիլիեօր, պիզիմ Ռուսիա հագգընտաքի մուհապպէթիմիզ օգատար քէօքլէշմիշ տիր քի, անը եէրինտէն օյնամմագ միւմքին պիլէ տէկիլ տիր, օ մուհապպէթ մէվճուտ օլմուշ տուր, մէվճուտ տուր վէ մէվճուտ օլաճագ տըր» քէլիմաթընը սէօյլէմիշտիր։

Ղազէթալարտա պիր գարիպ էսքի թէվէճճիւհ տահա կէրիլիեօր, պու տա իհթիեար պիր Ֆրանսըզ կէմիճիսինէ, Բէթրոպուրիտան նէ եատիկեար կէօթիւրիեօր զէմինինտէ միհմանտարլարընը նօշտուզու պիր սիւալէ ճէվապէն, օղլում իչին պիր Ռուս էլիֆպասը կէօթիւրիեօրումքի, պիր կիւն օլուպ տա Ռուսիաեա կէլէրէք պապասընա իտիլէն հիւսնի գապուլտէն տօլաեը Ռուսլարա քէնտի լիսանլարընը իյֆայի թէշէքքիւր իլլէսին» տէեի մուգապէլէտէ պուլունմուշ տուր։

Շայեանը տիգգաթ տըր քի, Ֆրանսըզլարա զիեաֆէթ վիրիլէն սայօնտա, գօնուլան սանճագլա արմա վէ սայիրէ Ֆրանսա ճիւմհուրիյէթինին հարֆը էվվէլլէրի օլան «Ր» վէ «Ֆ» հարֆլարընը հավի օլուպ, հուրուֆու մէգքիւրէ մէրսին վէ տէֆֆնէ տալլարը իլէ թէգելին իտիմիշ տիր։ Ամիրալ Ժէրվեեէ «Բէբիւպլիք Ֆրանսէզ» եանի Ֆրանսա ճիւմհուրիյէթի թէրքիպինի թէշքիլ իտէն իքի քելիմէնին հարֆը էվվէլլէրի օլան սալիֆ իւզրէքը «Ր» վէ «Ֆ» հարֆլարընա տիկէր պիր մանէա տահա թազմին իյէմիշ տիր։ տէմիշ տիր քի, «պագընը էֆֆէնտիլէր, պու իքի հարֆը էվվել պիրպիրինին եանընտա նասըլ տօսթանէ տուրուեօրլար, պու Ֆրանսա իլէ Ռուսիանըն հարֆը էվվելլէրի տիր։ Անկրին պիրպիրի եանընա վազը, իքի միլլէթին իթթիհատընա ահէնկինէ տելալէթ իյլեեօր։ Ֆրանսա նամընա պէեան իյլերիմքի, մէմլէքէթիմիզ, սիզին պէօյիւք մէմլէքէթինիզ հագգընտա հիսսիեաթը տայիմէյի տօսթանէ պէսլէմէքտէ տիր։

Ֆրանսա հիւքիւմէթի պու քէրրէ Զին հիւքիւմէթինէ պիր նօթա կէօնտերիպ 50 միլիօն ֆրանգ թազմինաթ իսթէմէքտէ օլուպ, իչպու միւթալէպէսինի գուվվէթլէ իլթիզամ իթմէք իւզրէ, Զին սուլարընտա տէմիր աթմըշ օլան քեաֆֆէյի Ֆրանսըզ սէֆինէլէրինէ եանկ-չէ-Քեանկ սուլարը միւնսապընա կիթմէք իւզրէ լազըմ կէլէն էմր ու թալիմաթը տախի վիրմիշ տիր։ Ֆրանսանըն վէ թէպալարը թահգիրաթ վէ մուգաթէլէեէ (կոտսրաճ) տիւշար օլան սայիր տէվլէթլէրին իչպու թազմինաթ թաէպի, Զին հիւքիւմէթի թարաֆընտան նէ սուրէթլէ թէլագգի օլունաճաղը հէնուզ մալիւմ տէկիլ տիր։ Ֆրանսա թարաֆընտան թալէպ օլունան մէպլաղ տիւշար օլտուզու մաղարրաթը քիւլլիեէեէ նիսպէթլէ չօգ տէկիլ տիր։ Սամաֆիհ պէօյիւք պիր բիւթպէյի հայիզ օլան Մանտարինլէրտէն պիրի, պէօյլէ քիւլլիեէթլի պիր թազմինաթ իթասընտան իսէ իճրայի մուհարէպէ իթմէք միւրէճճահ տըր տէմիշ տիր։

ԹԼՖՐԻԳԱ (90)

ԹԱՄԱՔԵԱՐԼԸԳ

ՄԻԼԻՕՆԱՐՃԱ ԲԱՌԱԼԱՐԸ ՕԱՆԱՐ

աճապա նէ մալիմաթ ալաճաղըմ, տէրունիմտէքի աղապըմ նէ՞ տիր։

Պատէհու իսթիեար չու թէֆէքքիւրանթլա Սէն նէհրի սահիլինտէն Շաեօ սօգաղընա գաասր միւմթէտ օլան եիւքսէք լէթէլէրտէն եավաշ եավաշ իլէրուեէ ասղրու եօլ ալմաղա պաշլամըշ տըր։

Ի

Իսթիեար Հապէշի Շաեօ պաեբրլարը իւզէրինտէն եօլունա տէվամէ, ֆագիր վէ էհալիսի քէսիր օլան վէ տէրուենինտէ պիր քիլիսէ պուլունան մէզքիւր պէլատէեէ միւվասէլէթ իթմիշ տիր։

Ատէթ խաբէրինտէ օլարագ, մէզքիւր քիլիսէտէ օ կիճէ թէքմիլ մօմլար եապըլմըշ, վէ էթրաֆ ու հէվալիսի նուր իչինէ միւսթաղրաղ օլմուշ իտի։ Ադբդ օյան պէօյիւք գարուտան, հէր նէ գատար հէնուզ քիմսէ կէլմէմիշ իտի իսէ տէ քիլիսէ հավրուսունուն վէ խորանըն ֆէվգելատէ պիր սուրէթտէ թէնվիր իտիլմիշ օլտուզու կէօրիւլմէքտէ իտի։ Շիւպհէսիզ պաղը միւքելլէֆ մէրասիմ իճրա օլունաճագ իտի, զիրա հէր նէ գատար եարը կիճէ իտի ինսէտէ, քէնիսէնին էթրաֆընտա պուլունան խանէլէր բէնճէրէլէրինտէ մէրագ իտէն պիր թագրմ ատէմիրը վէ ըզբլար կէօրիւլմէքտէ իտի։ Պիր չօգ քիմսէլէր տէ քիլիսէ գարուսու տըշարըսընտա պուլունան մէյտանտա թօրլանմըշլար իտի։ Իսթիեար Հապէշի թօրլանան խալագը եանընա եագլաշարագ գուլագ վիրիպ չու ալթիտէքի սէօզլէրի իշիթմիշ տիր։

— Շիմտի կէլիրլեր կէճիքքէճէքլեր,

— Խայըր կէճիքքէճէքլեր, զիրա եարը կիճէ տիր հէնուզ օրթտատա քիմսէ եօք տուր։

— Ղարիպ տիր քի չու վաղրթտա բէսմի իզտիվաճը իճրասընա թէշէպպիւռ օլունուեօր։

— Պէնճէ պէօյլէ կիւղել կիւղել ճէհէզլէր եարբլորդտան ասնրա, կիճէ օլմուշ կիւնտիւզ օլմուշ միւսավի տիր։

— Պու ասաթտա քի՛մ էվլէնէճէք տիր միւսիւլեր, – տեեկ սօրտու իսթիեար Հապէշի – պաՀս իթտիկինիզ չու զարիպ իզտիվաճ նէ՞ տիր։

— Երկիտիմ, զանն իտէրիմ սիզ պու մահալլէտէն տէկիլսինիզ։

— Ֆիլհագիգա էօյլէ միւսիւ, պէն էճնէպիեիմ։

— Հա չէօյլէ սէօյլէ, եօգսա տէօրթ սէնէտէն պէրու մայիսին 11ինճի իլէ 12 ինճի կիճէսի արասընտա վուգու պուլան «ալթըլար իզտիվաճընը» պիլմէնիզ լազըմ կէլիր իտի։

«Մայիսին 11ինտէն 12սի՞նէ մի» տէտի իսթիեար տիթրէեէրէք վէ սէօզիւնէ տէվամ իթտի։

— Լաքին միւսիւ, պու իզտիվաճէ նի՞չիւն «ալթըլար իզտիվաճը» իթլագ օլունուեօր։

— Զիրա հէր սէնէ ալթը կէնճ գըզ միւքեմմելէն ճէհէզլէնմիշ գլուռ զկարը հալտէ, եանի պէհէրի 10.000 ֆրանգ թրախօմա իլէ էվլէնտիրիլիր։

— Ճէհէզլէ՛ վէ թրախօմա իլէ մի՛, էյ պու նա՞ըլ օլուր։

— Շաեէսթէյի թագ տիր օլուպ «քիւչիւք մավի մանթօ»ունուն Բարիստէ քէսպ իթտիկի չէօհրէթ նախպէթինտէ Շաեօ տա իսմի էհալիճէ տուա վէ սէնա իլէ եատ իտիմէքտէ օյան պիր զաթըն վասիեէթի մուճիպլինճէ իճրա օլունմագտա տըր։

— Էյ չու չաեէսթէյի զիքր ու սէնա օյան, վէ քէնտի նամընա օլաբագ պունճա կէնճ գըզլարը ալիճէնապանէ վէ սէխավէթքեարանէ պիր սուրէթտէ ճէհէզլէնէն վէ թրախումաեա նայիլ իտէն ատէմին իսմի նէ՞ տիր – տէր իսթիճար Հապէշի, սէսի խաֆիֆճէ տիթրէեէրէք։

— Իսմի «պապա Ռիչար» տըր միւսիւ, – ճէվապ վիրտի մուխաթապը պիր սուրէթի միւհթէրիմանէ վէ ըիաեէթքարանճէտէ։

Իսթիեար եավաշ եավաշ արթմագտա օյան թէէսսիւրինի միւչքիլաթլա զապթ իտէրէք,

— Էյ նի՞չիւն պապա Ռիչար վէֆաթընտան սոնրա պոչնճա էյիլիք եարբեօր։

— Զիչնքի մէրհումուն արզուզ վէ մէրամը պու իտի, վէ քէնտիսինին Մ. Լուի Ռիչարդ նամընտա պիր մախտումա օլուպ, միւմանլէյհ ըէտերինին վասիեէթինի հարֆիէն իճրա իթմէքտէ տիր չ՝ հէբրիուհօրմուտունճուզ քի Մ. Լուի տախիլաեէսթէյի մէտհ ու սէնա պիր զա՛թ տըր։ Ելէմ պիլիր քի, Մ. Լուի զէվճէոի վէ էվլատը սէնէվի նիհայէթ 3-4000 ֆրանգ սարֆըյլա թէայիուշ իթմէքտէ օլտուգլարը հալտէ, պապա Ռիչարտէն պէօյիւք պիր սէրվէթ քէնտիլէրինէ միրաս գալմըշ օլմալը տըր քի, հէր սէնէ,

Աժանս Բիւթէրին Բէթրսպուրկտան 28 յուլիս Թարիխիյէ, ալտըղը պիր թէ լէկրաֆա նազարէն, Ռուսիա հիւքիւմէթի, Իրան իլէ Ռուսիա հուտուտու լուզէրինտէ վագը Սարախս շէհրինտէ, Գպվ դասիանը էօթէ ճիհէթինտէ պուլունան խաթթա բաղթ իթմէք իւզրէ, պիր շրմէնտրֆէր խաթթըն պիրինճի ղըսմընը ինչաթրնա անգարիպ պաշյանաճագ տըր։ 325 քիլոմէթրօ ուզուն. Լոչղունտա օլան էէնի խաթթընը ասքերի նոգթայի նազարընա ֆէվգէլատե էհէմմիյէթի օլանագ տըր, զիրա խաթթը մէզքիւր էվրօպա գըսմընտաքի Բէնճէ անա խաթթը իլէ Հէրատ ճիհէթինտէն Ադիանիսթան հուտուտունու եէքտիկէրինէ թագրիպ իտէճէք տիր։ Ոու սուրէթէն Ասիայի Ղուսթանը Իրանա իրրաճ իտիլէն մահնուլթը թէսհիլի իրրաճաթը մուճիպ օլանաղը տերքեար տըր։

Տանկիմարգանը մէրքէզի հիւքիւմէթի օլան Գօրէնհական վարիտ օլան իպապէրլէրէ նազարէն, շէհրի մէզքիւր պահրիեէսկինտե ախիրէն պիր թագըմ սույլ իսթիմալաթ վէ իսթիլասաթ մէլտանա չըգարըլմըշ տըր։ Տէվայիրի հիւքիւմէթճէ պէջրիւք պիր սույլ թէէթրի մուճիպ օլմուշ օլան թահգիգաթը ատլիեէ զաեէթ խաֆի սուրէթաե իճրա օլունմագտա տըր։ Տէվերան իտէն պիր չաեիտեա նէզարէն, պիր խայլի սէնէլերտէն պէրու մունթազամէն թէրթիպ օլունմուշ պիր հէյեէթ թարաֆընտան իճրա օլունան չու իսթիլասաթ վէ իրթիքեապաթա եալընըզ իքինճի տերէճէտե մէմուրին զիմէտխալ տէկիլ իմիշ։

ՍԻԿՈՒՐԹԱԼԱՐ

Սիկուրթա հագգընտա օլան ատիտէքի չայեանը թէէնսիֆ վագտայա տայիր ալընան պիր գըթա մէքթուպ պէր վէճհի զիյր տէրճ օլունուր։

... Միւէլլիֆ,

Պէշիքթաշտա Քէօյ Իշինտե վագը ադտէրիեե տիւքքեանըմը, տերբունինտե 80 լիրալըգ գատար մալ մէվճուտ օլտուղու հալտե, եալընըզ 50 լիրաեա մուդապիլ «Լա Ռուանէզ» նամ Ֆիկուրթա դումբանեասընա պուրատաքի ճանէնթէսի Գայսէրլեան Սիմոն աղա ֆասըթասը իլէ սիկուրթաեա գօյմուշ իտիմ։ Կէչէն Պէշիքթաշ հարիզ ինտե էչեամ վէ էմթիամ քեամիլէն միւհթէրէգ օլտու, պէտէլինի ալմագ իշին գումբանեայի մէզքիւր ճանէնթէսի Սիմոն Գայսէրլեան աղաեա միւրաճաաթ իթտիկիմտե, մէրգում պու կիւն եազաճաղըմ, եարին թէլէֆրաֆ չէքէճէկիմ. օ պիր կիւն գումբանեա միւֆէթթիշի վէ մուխամ մինկ բաբօրթօսունու վիրէճէք տիէրէք, թամ իքի այ ճիզլէրինի օյնաթտրգտան սօնրա, նիհայէթ գաթի ճէվապ կէլմէտի, պէն նէ եարաերմ տէտիքտէ, ճիզլէրի տէ ճէվապէն,

—Բէք ալէա, խայլի սէնէլերտէն պէրու թաթը խաթը սիկուրթա պէտէրինի ալտըն տէ, չիմտի տիւքքեանըմ գազաէն միւհթէրէգ օլտու իսէ, նիշին տերհալ բարամը վիրմէէօրսուն, վէ պէնիմ կիւպի ֆագիր պիր ատէմի սիւրիւնտիրիէօրսուն, չու եարտըղըն եագըշը՞ մը տէէինճէ, ճէվապէն նէ՞ տէսէ էյի, իշթէ չէօյլէ սէօյլէտի։

—Պէն չիմտի «Իւնիօն» գումբանեասընըն ճանէնթէսիեմ, «Լա Ռուանէզ» գումբանեասընըն արթըգ պունտա իշի եօգ տուրի՝ օնուն իշին բէք տէ գումբանեաեը սըգըշտըրամամ, քէնտի հալինէ պըրագմայը տըր. Պիրա օլսա օլսա եէտի սէքիզ աեա գատար տահա պուրատա իշ եարաճագ, վէ պիւթիւն բօլիչայար վատէլէրի իքմալ օլունտուգտա, արթըգ բօլիչա սէնէտլէրինի թէճտիտ իթմէճէկիմ, եօգ սէն էկէր պանա գարշը պիր չէյ եարմաեա միւգթէտիր իսէն եարաճաղընը եաբ, տէտիքտէ,

—Էյ պու բօլիչա սէնէտլինին ալթընտա «Սիմոն Գայսէրլեան» տէեի իմզանընը նէ՞ տիր. քէզա սիկուրթա պէտէլինի ալտըղընը վագրթ իմզանընը թահթընտա վիրտիկինիզ չու մագպուզ սէնէտի նէ՞ տիր, մատամ քի ոէն գուգուաթը գումբանեանա պիլտիրիեօրսուն, վէ պէնտէն սիկուրթա պէտէլէրինի բէշին բէշին ալտըղընը երնէ գումբանեանա եաղրեօրսուն, վէ միւֆէթթիշին Մ. Գասթրօ տէ բաբօրթօսունու եարբպ գումբանեաեա կէօնտէրիեօր, օ հալտե Պէշիքթաշ եանկընընտան չիմտիեէ գատար թամմ իքի այ միւատէթ ճէրէեան իթտի, պէնիմ կիպի պիր ֆագիրին բարասընը վիրսէն, չու եօլտա հագգըզլըգ իթմէզսէն, ինանիյէթէ մուվաֆիզ օլմազ մը սէտիկիմտե, արթըգ հէվապը գալմաեարագ, պիր հիտտէթ վէ պիր չիտտէթ կէօսթէրէրէք «քէսքին խըրսըզ մալ սահիպինի ատտըրը» ֆէհվասընա, գօյմտան տա թուրթուպ տըշարը ատթմաեա գատար քիւնթախլանտը։

Պէօյլէ պիր ինսաֆսըզըն զուլմու ալթընտա գալտըղըմը կէօրիւնճէ, զաթէն տիւքքեանըմըն էշեա վէ էմթիասը եանրպ, պաշգա պիր սէրմաեէեէ տախի մալիք օլմատըղըմտան, արթըգ պիւսպիւթիւն միւքետտէր վէ մէյուս օլպրագ, պէնտէխանէեէ ավտէթ իթտիմ։ Իշթէ սիկուրթա գումբանկալարընը Տէրսաատէթ ճանէնթէլերինինէն միւթէպերլերինտէն տեեի էօրիւնմէքտե օլան վերգուտ ճանէնթէ, ճիզլերինե պու սուրէթտե հագգըզ վէ ինսաֆըզ պիր մուամելէ իճրատընա ճէսարէթ իթմէսինտէն նաչի, պու պապտե հիւքիւմէթէ միւրաճաաթլա լազըմ կէլէն բրօթէսթօեու իճրա իթտիկիմ կիպի, ալէյհինտե իգամէյի տավաեա տախի թէշեպպիւս իտիեօրսուն։

Էն զարիպի չէրբասը քի, մատամ քի Գայսէրլեան Սիմոն աղա, գումբանեա պուրատա իշտէն էլ չէքմիշ տիր տիեօր, օ հալտե մէրգում կերէք ճիզլերինի վէ կերէք «Լա Ռուանէզ» գումբանեասընա միւլքլերինի սիկուրթա իթտիրէն տիկէր զէվաթըն ճիւմլէսինի տէ չաղբրգ, գումբանեանընն Իսթանպոլտան իշտէն էլ չէքտիկինի խապէր վիրէրէք, բէշին բէշին ալտըղը սիկուրթա պէտէլինին իշլէնմէմիշ այլարա իսթպէթ իտէն միւթէպագը սիկուրթա իւճրեթինի կէրի վերմէլի տէկի՞լմի իտիլաքին օ վագրթ գումբանեասընը զարարա օղրատըը, ֆագաթ պէօյլէ եաբսա, մէրգումուն ասըլ մագսէտի, մալլերինի սիկուրթա իթտիրէնլերին բարալարընը ալմագ, վէ պունտան քէնտի գօմիսիօն իւճրեթինի թէէմին իթմէք, վէ չանէա պիր հարիգ վուգուլինտե, սիկուրթա իտիլէն մալլերին պէտէլինի վիրմէմէք. հէր նէ հալ իսէ մատամ քի պու իշ իշին հիւքիւմէթէ միւրաճաաթ օլունմուշ տուր, օրնտա մէրգում ճանէնթէ քէնտիսինի պագալըմ նէ սուրէթլէ միւտաֆէա իտէճէք տիր։

Շուքասը տա չաեանը տիդգաթ տըր քի, մէրգում ճանէնթէնին Պէշիքթաշտաքի տէպպալը իրթէքշի Հաճի Դաուտիկ բաղթ կէլէնի գանտըրըգ, մէզքիւր գումբանեաքեա միւշթէրի թաշըտըղը կիպի, պէնտէնիզի տէ օլ սուրէթլէ գանտրըարագ, իշթէ «Լա Ռուանէզ» գումբանեասը էն պիրինճի տիր, տիւքքեան պու կիւն եանտա, իւչ կիւնտէն բարանը ալըսընը տիեէրէք, սիկուրթա բօլիցասընը՞ միւտոէթի խիթամ պուլտուգճա թէճատիտինէ վասրթա օլմագտա իտի։

Իշթէ չիմտի հալ պու մէրքեղտե օլըպ, ատլիեէճէ ճէրէեան իտէճէք խուբասաթ հագգընտա տախի այրըճա մալիմաթ վէ թաֆսիլաթ վիրէրէք, հիչ տէկիլսէ էհալիեէ շու սուրէթլէ պիր խըտմէթ իթմիշ օլաճաղըմ։

ՀԱՅԿ ԳԱԲՐԻԷԼԵԱՆ

22 յուլիս 1891

ՄԷՔԵԱԹԻՊ

ՀԱՃԸՆՏԱՆ

... Միւէլլիֆ,

Ազգանուէր Հայուհեաց ընկերութիւնուն Միացեալ Ընկերութիւն մասրիֆէթիյլէ, Հաճըն գազասընտա քիչատ իտիպ սէքիզ սէնէտէն պէրու տէվամ իտէն գըզլար մէքթէպինին սէնէվի իմթիհանը, մահը հալին պիրինճի կիւնիւ մէքթէպլերինտէ իճրա օլունտու։

Ամենապատիւ Տ. Տ. Մկրտիչ Սրբազան Կաթողիկոս Հայրէթլերի, պիլ մէֆխէրէ Հաճընտա պուլունուպ, Արժ. Պետրոս Ներկարարեան վէ Կիրակոս Կէօքեան Ս. վարդապետլերի, վէ Մկրտիչեան Սիս ժառանգաւորաց մէքթէպինին մդալլիմի էվվէլի Մեծ. Համբարձում Էֆէնտի Ճիվահիրճեանը թարաֆընտան պիլ մէքթէպլէ, իմթիհանը մէզքիւրու հուզուրլարըյլա միւշէրրէֆ գըլտըլար. Ամերիգալը միսիս Դաֆին, վէ քէնտի իտատիյէ մէքթէպին հօճասը, վէ պիր չօգ քահանալար վէ սայիր միւթէպէր զաթլար հազրը պուլունարագ, իմթիհանը մէզքիւր տաաթ պիրտէ պաշլաերպ օնա գատար տէվամ իյլէտի։

Շակիրտանը մէզպուրէ տէօրթ սընրֆ օլուպ, երմէնիճէ քերականութիւն կէրէք ազգային պատմութիւն, կրօնագիտութիւն, թուաբանութիւն վէ կէրէք աշխարհագրութիւն տերսլէրինտե միւատէթի գալիլէ զարֆընտա քէսգի մէլէքե իտիպ, տերպէսթճէ գրաաթլարը, ճէվապլարը ճիւմլէմիզի մէճմուն մէսրուր իյլէտիլեր, գըզլարընն նէվպէնէվ էլ հիւնէրլերի միւշահէտե օլունուպ, թահսին օլունմուշ տուր, պու մուհասէնաթ իսէ, մահզա մէքթէպին պիրինճի վարժուհիսի Համեստափայլ օրիորդ Փեփրոնէ Մանիսալեան, վէ դասատու Մեծ. Յովհաննէս էֆէնտի Ադլաղանեանընն պէզլի վիճուտ իտերէք, սայ ու զայրէթլերինտէն հուսուլէ կէլմիշ պիր սէմերէ օլտուղու պլ իշթիպահ տըր։

Մամֆիհ Ազգանուէր Հայուհեաց վէ Միացեալ ընկերութիւնլարա, խասսէթէն մէհմունիյէթիմի իպրազ իտերիմ քի, պու պապտե Հաճընն գըզլար մէքթէպլի իշիւն օլունան մէսարիֆաթ թէհի օյմաեըպ թէմամը իլէ մագսէտլերինէ սարֆ օլունմուշ տըր։

Պունու տերիսաթը իտերիմ, իգնա օլունմուշ պիր հագիգաթ տըր քի, գըզ սապիեէլերինին բէյ տեր բէյ պու ալէմտե թէրպիեէլի պիր ֆամիլեա օլմալարը, էպէվէյնին մէարիֆ բերվերլիկինտէն վէ արզուլարընտան իլերու կէլիր, պունուն նէ տերէճէտե էլդէմ վէ էհէմ նազիք վէ մուդատատա պիր վազիֆէ օլտուղունու մա թէէսսիֆ տերիմ քի գազամզճա հէնուզ հիսս օլունմալա պաշլանմըշ տըր։

Պատէհու հազրը պուլունան Արժ. վարդապետլերտէն պիրի երմէնիճէ վէ տիկերի թիւրքճէ պիրեր մուխթասար նութգլար իրատ իտերէք, շակիրտանա բէտերանէ նասիհաթլար վէ զայրէթլեր վէ մուալլիմ վէ մուալլիմէլերին կերմիեէթլէ չալըշմալարընա մէմնունիյէթ իպրազ իթտիկի կիպի, էզանճիմլէ չէվքէթլու մէարիֆբերվեր փատիշահըմըզ վէլիի նիմէթ պէ մինէթիմիզ Սուլթան Համիտ Խանը Սանի էֆէնտիմիզ հազրէթլերինին իզտիհատը էօմր ու ապիեէթի Շահանէլերի իշիւն տուալար վէ սէնալէր օգունուպ սաաթ օնտա իմթիհանէ խիթամ վերիլտի։

Իշպու պէնտի ճիզանէմին «Մանզումէի էֆքեար» միւթէպէր զազէթանընը վասրթասընյլէ նէչր օլունմասընը աչզրու վէ նիհայ իտերիմ։

Ազօթարար
ԿԻՐԱԿՈՍ Ծ. ՎՐԴ. ԿԷՕՔԵԱՆ
ՄէՀԲԱՆ ԿԷԼԷԿՅԱՆ

8 Յուլիս 1891

ԳԱՂՋԷՃԻՔՏԷՆ

... Խմբագիր,

Մեծաւ ուրախութեամբ և բարձր գոհունակութեամբ ընթերցաք ձեր պատուական լրագրոյն քանի մը էջերու մէջ այն «ապտակներն» արդարացի, ի հարուած Պարտիզակի Հռովմէական Հայոց եկեղեցւոյ Օծման հանդէսն նկարագրող Միխիթարեան Բարսեղ վարդապետի անդր քան զչափն սուտ ու շաղփաղփ լեզուին, կամ լաւ ևս է ասել պատիր ոգւոյն։

Նոյն այդ հանդիսի նկարագիրն կարդացողք, չեմք կարծեր թէ կոյր զկուրայն հաւատացած լինէին, այլ սակայն պէտք էր ձայն բղղոք բարձող այդ ժայթքումներու ընդդէմ, ձայն մը իրաւացի, որ ի հանդէս ածէր զճշմարտութիւն և տայր բուժումն մեր հեռաւոր նեղբարց և մեզ համակրողաց գայթակղեալ մըտքերու, և ուրախ եմք յայտարարել թէ, մին ի զատ պաշտօնակցաց մերոց, որ սիրող է Հայ եկեղեցւոյ և կրօնի, նրբին և ներկուռ գրչաւ մաքառեցաւ՝ «Արևելք» լրագրի մէջ՝ այդ ամէն ոտնձգութեանց, նկարէն և ուռուցիկ ասութեանց հանդէպ, որք ոչ այլ ինչ էին, բայց եթէ բանք կեղծ ու պատիր, խօսքեր սնամէջ, յորս լայնանիստ կը բազմէին պապական բազմաժամանակեայ և անհաշտ ոխ մը ընդդէմ Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցւոյ։

Եւ ահա դուք ևս, Խմբագիր Տէր, ձեր սովորական ճարտարութեամբ, անվիճելի արժանեօք ձերովք և որ աւելին է և վեհն, Հայաստանեայց Ս. և Առաքելական Եկեղեցւոյ և նորա որդեկաց ջատագով կանգնողլինելու արամադրութեամբ, որ ստացած էք այն օրէն, երբ սիրայօժար յանձն էք առել խօսիլ ուղղակի ժողովրդեան ստորին խաւին՝ կելնէք ի հրապարակ, զՍ. Եկեղեցին և զՊարտիզակի ժողովուրդն ի պաշտպանութիւն ածել, կը թափէք այնպէսի թոյներ որք թէև անրմբեր և զկծեցուցիչ են այդ ազգավնաս փաղդերաներու, այլ սակայն միւս կողմանէ գոգցես սպեղանի են հեշտընկալ՝ ստուար ժողովրդեան մը վիրաւոր սրտից։ Գովելի է այո՛ ձեր ջանքն ու խանդ, որ եկեղեցականէ մ՝ ասելի ի զայրոյթ կը բրդիք, երբ յանիրաւի յարձակում մը կը տեսնէք կրօնի վրայ, եղբայրակցութեան վրայ, ազգութեան վրայ, երբ կը կարդաք պատուեր ածող էջեր, ջերմապէս յարեալ ժողովրդեան վրայ։

«Կրօնասիրութիւն, ազատամտութիւն և ճշմարտախօսութիւն», ահա այսոքիկ խօսք են «Մանզումէիդ» յատկանիշք։

Դուք գաւառաց և ի մասնաւորի Պարտիզակի բարերարն եղած էք ի բազում պէտս իւր, ժողովուրդը «Մանզումէն» կը ճանաչէ և դարձեալ կը հաւատայ թէ զանձն օգտակար գործել ջանահնար կը լինիք, ցորչափ չնչէք, ոչ հարուստ այլ տանկախ» թերթով, կը սիրէ տեսնել ի ձեզ բազմաց ամաց շղթայ մը և յաղթական մի գափնի շուրջ զմոնջեալ ճակատուդ։

Ապաքէն մեր խորին շնորհակալիքն յայտնելով առ այս, քաղցր պարտականութիւն ևս կը համարիմք գոհանալ զձէնջ, որ սիրայօժար ամ՝ ըստ ամէ կը նուիրէք ձեր թերթն գիւղիս Ազգ. երկսեռ վարժարանին յօգուտ պաշտօնէից և ի պարծանս համայն ժողովրդեան։

Խնդրելով Մեծ. Տէր, որ բարեհաճիք զսոյն զայս երկտող հրատարակել ձեր պատուական թերթին մէկ անկիւնն։

Ա. ՀԱԲԵԼԵԱՆ

1891 յուլիս 22
Պարտիզակ

ՏՕԳԹՕՐ ՃԷԼԱԼԵԱՆ ԷՖԷՆՏԻ
Թէտավիի խուսուսի, Իպէթի էֆիբէնտիեէ, վէ ալէաթը թէնասիլիեէ տաեիր.
Գալաթատա քէօբրիւ պաշը Նիւմէրօ 5.

ՄԻՆԹԷՆԷՎԻՆ

ՊԻՐ ՄԻԼԻՈՆԷՐ

Վիէննա զազէթալարընտա կէօրիւ-տիկի լուրէ, ալիրէն պիր պէկիրին թէքմէսի թէսիրի իլէ խասթալանա-քաղ ումումա մախսուս օլան խասթա-խանէլերտէն պիրինէ նագլ իտիլէն պիր թրամվայ արապաճը, կէչէն բէնճէն-պիհ կիւնիւ պիր խասթախանէտէ վէ-ֆատ իթմիշ տիր։

Պու արապաճընին պիր պէկիրտէն թէքմէ եէեէրէք թէրքը հատաթ իլէ-մէսի, էկերչի զազէթա սիւթունլէրինէ քէմալի էհէմմիյէթլէ տէրճ իտիլէլի-լիր պիր վագտա տէկիլ իսէ տէ, պու արապաճը սայիր արապաճլար իլէ ասլա մուգատէսէ իտիլէմէզ, զիրա Ֆօն Շնէսթայն նամընտաքի պու ատէմ, Ա-վսթրիա օրտուլարընտա միւատէթի մէ-տիտէ ասքերլիք իտէրէք, թէրֆիյլի-րիւթպէ իյլէմիշ էն մէշհուր միլիոնէր-լէրտէն օլուպ, պիլախէրէ քէնտիսինի հէր նէվ սուլի իսթիմալաթա գարարրա-բաղ ֆուգարալարընէ սան տէրէճէլերինէ վարմըշ տըր։

Պու ատէմին ասըլ իսմի պարօն Արօն Ֆրի ֆօն Շնէսթայն իմիշ, ֆագաթ օ-լանճա սէրվէթինի զայպ իյլէեիպ տէ թրամվայ արապաճլըրը իթմէկէ մէճ-պուր օլունճա, քէնտիսինի թրամվայ լ-ուսէէսինէ եալընըզ Արօն Շնէսթայն նա-մընտա պիր ատէմ օլմագ իւզրէ գա-պուլ իթտիրմիշ տիր։

ՉԷՐԷՄ ԳՕՆԿՐԷՍԻ

Բարլոզ մէքթէպի թըպպիեէսինտէ վէ-րէմ իլլէթինին թէտգիգի իչին պու քէրրէ պիր գօնկրէ քիչատ օլունմուշ տուր։

Պու գօնկրէտէ 400 դասար թապիպ հազրը պուլունմուշլար տըր։ Միւզաքէրէ օլունճագ մէվատտա գարար վէրիլ-տիքտէն սոնրա, Բարիս մէքթէպի թըպ-պիեէսի մուալիմէրինտէն Մ. Կրանչէ-աշ ամէլիեաթը իճրա իլէ, վէրէմին միւ-տավաթընա տայիր պիր վարագա օգ-ումուշ տուր։ Մումաիլէյհ միգրօպլարը իյզահ իտէրէք, մէշհուր տոգթ. Գօխուն թէճրիւպէսի հուսուլ բէզիր օլամամա-մասընընէ սէպէպինտէն պահս, վէ քէնտի-սի իլէ Մ. Մարթէն թարաֆընտան իճ-րա օլունան թէճրիւպէլերի պէեան իթ-միշ տիր։ Մումաիլէյհիմա, վէրէմէ միւտավաթ իչիւն աշ ամէլիեաթընընէ ֆայիտէսինի թէճրիւպէ իթմիշլեր իսէ տէ, աշլանան հէր պիր խասթանընէ քէս-պի աֆիեէթ իթմէսինի թէէմին իտէմ-միշլեր տիր։ Հէր պիր թէճրիւպէտէ ա-շընընէ մըդտարընը թէպտիլ իլէ կեահ չօգ վէ կեահ ազ «Լէնֆա» դօյմուշլար տըր։

Մուվաֆֆագբյեէթի թամմէ իչիւն գուլլանըլան «Լէնֆանընէ պու իլլէթ տիւչար օլան միթէվէրրիմին էնսա-ճընտա մէվճուտ պուլունան միգրօպլա-րը քիւլլիէն մահվ իտէպիլմէյի լազմ կէլիր։

Լիօն ֆէննի պայթարի մէքթէպի մուալիմէրինտէն Աբրօտ, տոգթ. Գօ-խուն իլսաբ իւզէրինէ իճրա օլունան թէճրիւպէլերէ տայիր պիր նութգ իյ-բատ, վէ Լիօնտա իճրա օլունան թէճ-րիւպէլերտէ, Գօխուն իլաճընտան հիչ պիր ֆայիտէ կէօրիւլմէմէտիկինի, վէ մամաֆիհ Գօխուն քէչի իթտիկի ուսու-լուն պիլախէրէ իսլահը իլէ, վէրէմին միւտավաթընա մուվաֆֆագբյեէթ հա-սըլ օլարագ, ալէմի ինսանիեէթէ խըտ-մէթ իտիլմիշ օլաճաղընը իֆատ իթմիշ տիր։ Գօնկրէ պու կիպի միւդահասա-թա տէվամ իտէճէք տիր։»

ՊԻՐ ՍԻԱՄԼԸՆԸՆ ԻԶՏԻՎԱՃԸ

Հենա-Զինինին Սիեամ գրթասը է-հալիսինտէն պիրի իլէ, իլք տէֆա օլ-մաղ իւզրէ Ալմանեալը պիր գըղ ագտը իզտիվաճ իյլէմիշ տիր։ Չէօյլէքի, Պէր-թա Շօլէղ նամընտա պիր Ալման գըղը, Պէրլին շէհրինտէ մուգ իմ սիկարա ֆաբ-րիգաթօրլարընտան պիրինին քէրիմէսի օլուպ, Մ. Նայինա նամընտաքի Սիամը-տա Շիւլթէր Պրօվըն վիլայէթի վալի-լիսինին օղլու իմիշ։ Ֆուենտան 4 սէնէ մուգատտէմ մատմազէլ Պէրթա իլէ Մ. Նայինա Պէրլինտէ կէօրիւշէրէք, բէյ-տայի միւնասէպաթ վէ եէքտիկէրինէ ազգ ու ալէագա իյլէմիշլէր, վէ հաթ-թա պիր միւատէթ ասնրա ագտը իզտի-վաճատա պէյնլէրինտէ դարաք վէրմիշ-լէր իսէ տէ, պու գարար Մ. Նայինա-նընն ֆամիլեասը աղասը, վէ պիլխասսա բէտէրի թարաֆընտան գաթիէն բէատ օլունուպ, պուտտա կիպի պիր մապու-տուն հիմաեէսի ալթընտա պուլունան պիր Սիամընընն, տինսիզ վէ քեաֆիր ատտ իտիլէն պիր էվլօքալը գըզ իլէ իզտիվաճ իյլէմէսի գաթիէն միւմքինսիզ օլտուղու տա տէրմիեան իտիլմիշ տիր։

Ֆագաթ Պէրլինտէքի Մ. Նայինա, պու իթիրազլարա ասլա գուլագ վիր-մէեիպ, բէսմէն ագտը իզտիվաճ իյլէ-միշ տիր։ Պու մէսէլէնին Սիամտա նէ տէրէճէլէրտէ պիր էհէմմիյէթ քէսպ իյլէմիշ օլտուղունու շունատան անլամալը տըր քի, Նայինանընն բէտէրի պու վա-գաաեը Սիամ գրալընա իհսպար իլէ, պու պապատ քէնտիսինին նէ սուրէթտէ հա-րէքէթ իյլէմէսի լազմ կէլտիկինի սօր-տուգտա, գրալը միւշարիէյհ պու իզ-տիվաճատան տօլաեը ֆեվգէլատէ պէեա-նը մէմնունիյէթ իտէրէք իզտիվաճա քէնտիսինին տէ միւսաատ իյլէմէսի ի-չին, Մ. Նայինանընն բէտէրինէ իհսթա-րաթը լազմէտէ պուլունմուշ տուր։ Պունուն իւզէրինէ Մ. Նայինա, բէտէ-րինին տախի միւսաատէսինի իսթիհսալ իտինճէ, քէնտի մէմլէքէթինին ուսուլ վէ ատաթը մախսուսէսինէ թէվֆիգէն ագտը նիքեահ իյլէմիշ տիր։

ՏԱԽԻԼԻԵԷ

Տէտէ աղաճընտան Սէլանիկէ գա-տար պիր շըմէնտբֆէր խաթթը ինչասը իչին, Մ. Օտիպէր Նաֆիա նէզարէթինէ պիր իհթիտա թագտիմ իյլէմիշ տիր։

Տօգթ. Նաֆիլէեան բաշաեա, Լէժի-օն տ'Օնէօր նիշանընընն «օֆիսիէ» բիւթ-պէսինտէն պիր գըլթասը իթա օլունմուշ տուր։

Սիվաստան Սամսօնա գատար ինչա օլունաճագ շըմէնտբֆէր խաթթը իչիւն իմթիեազը քէնտիսինէ իթտ օլունան Պ. Մագար, պու պապատ պազը թասատի-լաթ իճրասընը ախիրէն իսթիտա իտէ-րէք քէյֆիեէթ տէրտէսթի միւզաքէրէ պուլունմուշ տուր։

Պուրսատա Սէտ պաշընտան Զէքիր-կէեէ, վէ Մուտանեա Պուրսա շըմէնտ-ֆէրին ինչասընտան սոնրա, հիւքիւմ-թի Սէնիյեէճէ գապուլ վէ թաստիգ օ-լունաճագ պիր նօգթատան մէզքիւր չը-մէնտբֆէր սթասիօնունա գատար, պիր թրամվայ խաթթը ինչասը իչիւն, ըգ-ըրգտար զատէ Մէհէմմէտ ճէմիլ պէյ իլէ, շիւրէքեասը թարաֆընտան վու-գու պուլան իսթիտա, վէ Պուրսա վի-լաեէթինտէն սէպգ իտէն իշար իւզէրի-նէ, իյճապը մէճլիսի Նաֆիաճա տէր տէսթի իճրա պուլունմուշ տուր։

Տէրսաատէթտէ պիր պիրա ֆապրի-գասը ինչասը իմթիեազը պիր զաթ թա-րաֆընտան իսթիտա օլունարագ, քէյ-ֆիեէթ թահթը թէտգիգ վէ թէզէք-քիւրտէ պուլունմուշ տուր։

Ալթուն Տիւրրի վէ չէրիքի Նիգօլա-քի ճէմպի իլէ մատենճի ինկիլիզլի Բա-թէրսըն միեանընտա; միւնազառնֆիհ օլան էվրազը նօգսանլարընը իքմալ ի-չին, մէճլիսի խասսը Վիւքէյլա գարարը իլէ, Յինճի տէֆա օլարագ թանզիմաթ տայիրէսինէ իատէ պուլրուլմուշ օլտու-պունտան, պու քէրրէ գաթիէն հալլ ու թէսվիեէ օլունարագ, Ալթուն Տիւրրի վէ չէրիքինին հազզը օլտուզլարը պիւ-խիւն ֆիթիւն օրթատա չըգմազլա, լազըմ կէլէն մազպաթա մազամը Սատա-ըէթէ թագտիմ իտիլէճէք տիր։

Շըմէնտբֆէր թահվիլաթընընն հէր իքի այտա պիր քէչիտէ դըլընան գու-բասընտա իպթալ իտիլէն թահվիլաթ-տան մատատա, իքի սէնէտէն պէրու տուեեունու ումմումիեէ իտարէսի թարա-ֆընտան 36.500 լիրալըգ թահվիլաթ միւպահատա իտիլէրէք իպթալ օլունմուշ տուր։

ԹԷԼԷԳՐԱՖԼԱՐ

Բարիս 3 Օգոստ. — Ֆրանսա իլէ Ռու-սիա տէվլէթլէրի պէյնինտէ պիր իթիլա-ֆը խուսուսի ագտ օլունտուղունա տայիր «Թայմս» զազէթասը թարաֆընտան նէչը օ-լունան հավատիս էտասէն թէմամըյլա մու-վաֆֆըգը հագիգաթ տըր։ Ֆագաթ իթիլա-ֆը մէզքիւր սէնէտի գարիպէն իմզա օլու-նաճագ իսկ տէ, իմզա մուամէլէսի պու ա-նէ տէկին իճրա իտիլմէմիշ տիր։

Բօմա 3. — Իթալիա էսհամ վէ թահ-վիլաթը Ֆիեաթընընն Բարիս պօրսասընտա թէնէզզուլի, պիր սէպէպի մատգուլէ միւս-թէնիտ օլմատըղընը, վէ ահվալը մալիեէ վէ խազինէնին վէ չիմտիեէ տէկին իճրա օլու-նան թէսարրուֆունն թահվիլաթ ֆիեաթը-նընն թէզաեիւտինի մուճիպ օլմասը լազմ կէլտիկինի, Իթալիա զազէթալարը պէեան իթմէքտէ տիրլէր։ Տէմիր եօլլար թահվի-լաթընճա եէնի պիր մուամէլէյի մալիեէ վէ եախոտ պաշգա պիր մուամէլէյի մալիեէ իճրասը իչին միւզաքէրաթ ճէրէեան իթտի-կինէ տայիր օլան րիվաեաթ, մէզքիւր զա-զէթալար թարաֆընտան թէքզիպ օլուն-մուշ տուր։

Պրիւքսէլ 3. — Սբա չէհրինէ ազիմէթ իթմէք իւզրէ օլան գրալիցա հազր. աղըր սուրէթտէ խասթալանմըշ տըր։

Բէթրսպուրկ 3. — Ժուրնալ տը Սէն-Բէթրսպուրկ զազէթասը, Սըրպիսթան գը-բալը հազրէթլէրինին միւվասէլէթինտէն տօ-լաեը իզհարը քէմալը մէճնունիյէթ իտէ-րէք տէմիշ տիր քի,

«Գրալ Սալէքսանտր հազր. մէվգէյի հիւ-քիմէթէ գուուտինտէն պէրու, Ռուսիա հագգընտա իպրազը միւվէտտէթ վէ մու-հապէթ իյլէմիշ տիր։ Ռուսիա տէվլէթի տախի, Սըրպիսթանընն մանէն վէ մատտէ-թէն մազհարը թէրագգըյեաթ օլմասընը տայիմա սուրէթի սամիմէտէ թէմէննի իթ-միշ տիր։ Գրալ հազր. Ռուս միլլէթինին հիւսնի գապուլինի, Սըրպիսթանընն հիւքիմ-տարը լահզգընընն զէմանը հիւքիմէթինտէ թէրագգըյեաթ վէ մատմուրիյեթէ մազ-հար օլմասը հագգընտա Ռուսիա թարա-ֆընտան տէրմիեան օլունան թէմէննիեա-թա տէլիլ ատտ իթմէլի տիր։»

Սայիր զազէթալար տախի պու մէսէլէ պէնտէր նէչը իթմիշլէր տիր։

Բարիս 3. — Սըրպիսթան գրալը Ալէք-սանտր հազրէթլէրինին, օգոստոսուն 13ին-ճի կիւնիւ թէպտիլ գըլեաֆէթ Բարիսէ միւ-վասէլէթ, վէ չէհրի մէզքիւրտէ 15 կիւն գատար իգամէթ իտէճէկի. Ֆրանսա խարի-ճիեէ նէզարէթինէ ըէսմէն իհսպար իտիլմիշ տիր։

Վաշինկթընը 3. — Ռուսիա եէհուտիլէ-րինին հիճրէթլէրի մէսէլէսինէ տայիր Ամէ-րիգա ճէմիյեաթը Մուսէվիեէսի թարաֆընտան իթա օլունան պիր գըթա արզըհալէ ճէվապէն, խազինէ նազրը միւհթաճինինին թարա ու թէսլիտլերի մուզայիրի գանուն ելտուղունու պէեան իյլէմիշ տիր։

Շէրպուր (Ֆրանսա) 3. — «Ամիրալ Գօր-նիլօֆ» վաբօրու թայիֆէսի, պէյէտիեէ ըէյիսի թարաֆընտան զաեէթ բարլագ պիր սուրէթտէ գապուլ օլունմուշ տուր։ Պէյէ-տիեէ ըէյիսի Ռուսիա վէ Եունանիսթան վէ Ամէրիգա կէմիհիլերինէ ըէսմի խօշամէտիեի իյֆա իյլէմիշ, վէ Ֆրանսա տօնանմասընընն Գրօնշթատտա մազհար օլտուղու հիւսնի գապուլտէն սոնրա իյլէտիկի սըրատա, պու վագտանընն Ռուսիա իլէ Ֆրանսա պէյնինտէ-քի մուհապէթ վէ միւվէտտէթի թէէքիտ իթտիկինի իլավէ իյլէմիշ տիր։

«Ամիրալ Գօրնիլօֆ» վաբօրու գումանտա-նը, Շէրպուր պէյէտիեէ ըէյիսինէ, իֆա-տաթը վագբասընտան տօլաեը պէեանը թէ-չէքքիւր իյլէտիքտէն սոնրա, Գրօնշթատտա կիտէն տօնանմա էֆիրասընընն ֆրանսաեա ավտէթլէրինտէ, Ռունիանընն Ֆրանսա հագ-գընտաքի հիսսիեաթը տօսթանէսինէ տա-յիր պէ թէքրար թաֆսիլաթը լազմէ իթա իտէճէքլերինի սէօյլէմիշ տիր։

Զիեաֆէթ էնասընտա պէյէտիեէ ըէյի-սի, Ֆրանսըզ վէ Եունան վէ Ամէրիգա միլ-լէթլէրինին իթթիհատլարը չէրէֆինէ օլ-րագ պատէնուշ օլմուշ տուր։ Զիեաֆէթէտէ հազրը պուլունան պիր մէպուս, մուհարէ-պէյի աթիեէ էնասընտա սուրէթի սիւշ-թէրէքէ վէ ուխուվվէթքեարանէտէ եէքտի-կէրինէ մուավէնէթ իտէճէք օլան Ֆրանսա իլէ Ռուսիանընն իթիլայի չան ու չէրէֆլե-րինէ օլարագ միւտավէյէյի ագտահ իյլէմիշ տիր։

Տրօնթայմ 3. — Դմբէրթօր Կիեօմպու ագչամ Պէրիէնէ միւթէվէճճիհէն պուրա-տան հարէքէթ իտէճէք տիր։

Թրէօմսէօ 3. — Սբիճպէրկէ ազիմէթ ի-տէճէք օլան հէյեէթի Ֆէննիեէ ազասընընն բաքիպ օլտուգլարը «Ամէլի» նամ վաբօր, պու սապահ պուրաեա միվասէլէթ իթմիշ, վէ սալը կիւնիւ պուրատան հարէքէթ իթ-մէսի միհթէմիլ պուլունմուշ տուր։

Քրիսթիէն 3. — Բրէնսէս տը Պիզմարգ ըէֆագաթընտա մախտումու գօնթ Հէր-պէրթ տը Պիզմարգ պուլունտուղու հալտէ, պու սապահ Համպուրկա ազիմէթ իյլէմիշ տիր։

ՃԱՆԻԻ ՄԷՇՀՈՒՐ ՀԱՆՐԻ ԲՐԱՆՃԻՆԻ

Ցրունեատէ էմսալի նամէսպուգ օլան ճանիյի մէրգումունն հիքեաեէյի թաբի-խիեէսի, վէ իրթիքեաբ իթտիկի ճինա-եէթի միւթէատտիտէյի հավի օլան իչ-պու ըօմանը հայրէթպէեան ճիւզ պէ ճիւզ նէչը օլունմագտա՝ օլուպ, եէսինն-ճի ճիւզի պու քէրրէ մէյտանը ինթի-շարէ վազ օլունմուշ տուր։

Մէգքիւր ըօման սուճու Պոդոս վէ Ցակոբ ազալարը տիւքքեանընտա պու-լունտուղու կիպի, զազէթա միւվէզզի-լերի մաարիֆէթի իլէ տախի սաթըլմագ-տա տըր։

ՍՍԱՐԱՖԻՅԵԷ

ԳԱԼԱԹԱ ՊՕՐՍԱՌԸ

	1891 Յուլիս 24	
Էսհ. Ուս. միւպէտտէլէ սէրի Տէ	—	—
Տիւն ագչամ գափանտը	20	4
Պու սապահ աշըլտը	20	5
Էն եիւքսէք ֆիեաթ	20	5
Էն աշաղը ֆիյաթ	19	38
Սէրի Ա.	42	25
» Պէ	22	37½
» Սէ	20	5
Թահվիլաթը Օսմանիյէէ	77	35
Էն եիւքսէք ֆիեաթ	78	—
Էն աշաղը ֆիեաթ	77	3
Թասֆիյէէ	18	—
Շըմէնտբֆէր Ֆր.	18	12½
Օպլիգասիօն Թրամվայ Լ. Օ.	497	—
Իսթիլանճ 8 կիւնէ »	275	—
» 1 » »	120	—
ԱԳՍԻՕՆԼԱՐ		
Փսթանպօլ պանգասը Ի. Լ.	5	26
Սօսիէթէ Ժէնէրալ »	4	36
» Օթ. չանժ է վալէօր »	4	26
Գրէտի Ժէնէրալ օթման Լ. Օ.	8	34
Թրամվայ »	5	80
Բէժի	15	4
ԵՈՒՆԱՆ ՖՕՆՏՕԼԱՐԸ		
Իսթիգրազ 5% Ֆր.	410	—
» 4% »	—	—
Պանգ Նասիօնալ »	425	—
Լօրիօմ »	143	—
ԱԳՃԷ ՖԻԵԱԹԼԱՐԸ		
Օսմ. լիր. 100 ղշ. տան Ղշ. Փ.		
Սիմ մէճիտիյէ	108	3
Մէթալիք	101	—
Պէշլիք	102	—
Ալթընըդ	103	—
Ինկիլիզ լիրասը	109	30
Ֆրանսըզ »	87	—
Յօլ	89	10
Գարպօն գաեիմէսի	8	63
Գօնսօլիտ ըէբօրու	40	—
Օսմանիյէ » Ըէբօր	5	—
Շըմէնտբֆէր » Տէբօր	12	½
ԳԱՄՊԻՕ		
Լօնտրա	108	¾
Փարիս	23	30
Ֆրանգ	—	—
Ֆիօրին	10	82½
Մարգ	18	60